

Ակրիշ քաղաքներուն մէջ երևելին կոստանդինա քաղաքն է, որ հին ատեն կիրթա կըսուէր, և հոռոմայեցոց ժամանակը խիստ անուանի ու բազմամարդ էր. հիմակուան բնակիչները 40,000 հոգի կըսեպուին : Դիրքը բարձր ու ապառաժ լեռնակի մը վրայ է, ու իրեք կողմէն Ուումէլ ըսուած գետը կըպտրտի. ասոր վրայ ինչուան հիմա կեցած է հոռոմայեցոց շնած կամուրջը . և ուրիշ հնութիւններ ու աւերակներ խիստ շատ կան քաղքին մէջն ու քովերը . իսկ վերի կողմը մեծ ջրվէժ մը կայ որ 600 ոտնաչափ բարձրէն կրթափի, և է Ա ատիւլքէպիր ըսուած գետը : Դաղղացիք աս քաղաքս առնելով մեծ վաստակը բած կըսեպուին, որովհետեւ ասով Միքրիկէին ներսերը ապահով տեղ մը ունեցան ոտուընին հաստատելու : Հոս դրած պատկերնիս աս քաղքին տեսարանն է :

ԽՐԻԾՆԵ ԿԱՏԵՐ :

ԿԸՍԵՊՈՒԹԷ Խւրոպայի մէջ արհեստները վերջի կատարելութեան հասած են, և ամէն կենցազօգուտ բաները դիւրին կերպով կըշինուին . բայց եւրոպացիք այնչափին ալ գոհ չըլլալով, կընային որ աւելի դիւրին ու աղէկ կերպով պատրաստեն տնտեսական ու քաղաքական գործածութեան բաները . օրինակի համար, հին ատենէն 'ի վեր նաւերը փայտէ ու տախտակէ կըշինուէին, և աս կերպով մարդիկ մեծամեծ նաւարկութիւններ ըրած են բոլոր աշխարհքիս երեսը . բայց անոր ալ գոհ չըլլալով, վերջի տարիներուս սկսան երկրթէ նաւեր նաւակներ շինել, տեսնելով

որ աւելի շահաւոր է, և գործածելու կերպն ալ հեշտ :

Շինելուն կերպը խիստ դիւրին է. նաւերուն կողերը մեծամեծ աղեղնաձեւ երկաթներ են. վրան տախտակի տեղ երկրթէ տախտակներ կըդընեն՝ երկրթէ գոտիներով ամրցուցած, անոնց վրան ալ ծակեր բանալով գամեր կըզարնեն ու մէկալ դիւրին կըծեծեն, և ամէն մէկ տախտակները ծեծելով իրարու հետ կըմիացընեն : Այս կերպով շինուած նաւուն օգուտը աս է որ խիստ ամուր կըլլայ, փայտէ նաւերէն աւելի թեթև . մրրիկներու և ալէկոծութիւններու աղէկ դէմ կըդնէ . հասարակ նաւէն շատ կըդիմանայ, և նորոգելը աւելի դիւրին կըլլայ. ջուր առնելու վտանգը կըքիւնայ, և թէ որ առնէ ալ ներսի կողմէն դարման կրնայ ըլլալ. կրակէ վախամենսեին չունի . ծախքը քիչ է մանաւանդ մեծ շոգենաւեր շինելու համար . նաւուն ինչ ձեւ որ ուզե՞ կըտըրուի . որչափ մեծ կուզես կըշինուի, փայտէ շինածին պէս չէ, և աւելի բեռ կրնայ առնել. Խսկ պզտինաւակները իրենց մեծութեց համեմատ աւելի թեթև ըլլալով՝ վեց ժամուշամբան չորս ժամու մէջ կըմիացընեն :

ԱԶԴԱՄԱՐՈՒԹԻՒՆ

Բազմավիպին 13 ու 14 երեսներուն մէջ յեշուած ռուպի ստակը հասկնալու է անագէնի արծաթ րուպի . որովհետև մեծին Պետրոսի ատեն մէկ բուպին գրեթէ 4 ու կէս ֆռանք էր . իսկ կատարինէն ժամանակը գրեթէ 5 ֆռանք : Յայտնի է որ հիմակուան արծաթ րուպին, որ տորպէւնէ կըսուի, գրեթէ 3 ու կէս ֆռանքի տեղ կանցնի . և թուղթ րուպին (տուինացիս)՝ մէկ ֆռանքի տեղ :

— 112 երեսը ոտանաւորին յիսունումէկերորդ տողէն ետքը աս տողս ալ կարդալու է, որ տպագրութեան ատեն գուրս ընկեր է .

“Գանգրահերն այն խայտակն եւ վերոյ Տիտանանց” :